

## ԿՐՈՇԱԿԱՆ

### ԲԱԺԱԿԱՐՔՈՒ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ

Ակատ զի նացին սովա երկու որդիբա իմ, մի բնդ աջմէ հումմէ եւ մի բնդ անեկէ, յարխայութեան հում» (Մատթ. Ի. 21):

Մեր Տիրոջ Ս. Ծննդեան տօնը կը կան-  
խէն Աւագ Տօները, թուով 7 սուրբիր 4  
խումբերու բաժնուած։ Աւագ Տօներու,  
չորրորդ և վերջին սուրբերը կը կազմեն,  
Զերեղեան Յակոբոս և Յովհաննէս Առաք-  
եալները, Փրկչին ազգականները կամ մօ-  
րաքրոջորդիները։ Յակոբոս Գալլիացի ձըկ-  
նորս մըն էր, ըստ ոմանց Բեթսայիւտա քա-  
ղաքէն, բայց Կափաննայում քաղաքին  
մէջ կը բնակէր։ Հօրը անունն էր Զերե-  
գէսո, ան ալ ձկնորս մը, իսկ մօրը անունը  
Սոլոմէ։ Ամանք Յովհաննու Աւետարանին  
յիշատակութինէն կը կարծեն, թէ Սոլոմէն  
Յիսուսի մօրաքրոյն էր (Յովհ. ԺԹ. 25),  
իսկ ուրիշ մեկնաբաններ Սոլոմէն, իրեն  
Տիրամօր մօրաքրոջ աղջիկը կ'ընդունին։  
Յակոբոսէն միշտ անբաժան կը լիշուի իր  
եղբայրը Յովհաննէս։ Յովհաննէսին՝ շա-  
րունակ Յակոբոսէն յիտոյ յիշատակութինէն  
կարելի է մակարերել թէ՝ ան տարիքով  
փոքր էր անկէ։ Զերեղէսո և իր երկու որ-  
դիները Գալլիայ ծովակին մէջ ձկնորսու-  
թեամբ կը պարապէին։ Անոնք հարուստ և  
գիրքի տէր էին, ինչպէս կարելի է հետե-  
ցընել, իրենց վարձկան գործաւոր ունե-  
նալէն (Մարկ. Ա. 20)։ Հետաքրքրական է  
գիտել թէ, Յովհաննէս Կայիրափա քահա-  
նայապետին հետ նախապէս ծանօթութիւն  
ունեցած էր (Յովհ. ԺԹ. 15-16)։ Բաց  
աստի, յիշուած է նաև թէ Զերեղեան եղ-  
բայրյաները և Սիմոն-Պետրոս իրարու որսա-  
կից էին Գալլիայ ծովուն մէջ։ Օր մը, այս  
երկու եղբայրները երբ իրենց հօրը հետ  
ուղականը կը պատրաստէին Տիրերական  
ծովուն վրայ, նաւակի մը մէջ, Յիսուս  
անկէ կ'անցնէր, ըստ իրենց «Եկայք զինի  
իմ և արարից զձեզ լինել որսորդս մարդ-  
կան» (Մարկ. Ա. 17), անոնք ձկեցին ի-  
րենց նաւն ու հայրը և ձկնորսի ուղական-

ները, գացին Յիսուսի հաւեէն, իսպառ  
անկէ չբաժնուելու համար։ Յակոբոս և  
Յովհաննէս եղբայրները նախամեծար զիրք  
ունէին երկուասան Առաքեալներուն կար-  
գին և կը գտնուէին առաջին քառեակին  
մէջ, որ երկու զոյգ եղբայրներէ կը բաղ-  
կանային, Պետրոս և Անդրէսոս, Յակոբոս  
և Յովհաննէս։

Անոնք նախասահմանուած էին Փրկչին  
երկու բաժակարբու Առաքեալներն ըլլալու,  
իրենց յօժարակամութեամբ և փափաքով։  
Մեր Տիրոջ կողմէն «Բաներեղէս», «Որդիք  
Որաման» կոչուեցան, նկարագրի և գոր-  
ծունէութեան ուժգութիւն մը ցոյց տուած  
ըլլալուն համար, իրենք էին խնդրովը, որ  
Տէրը Սամարացւոց զիւղի մը վրայ կրակ  
իշեցնելով պատժէր զանոնք, որոնք՝ ի-  
րենց հանդէպ թշնամական և անհիւրընկալ  
ընդունելութիւն մը ցոյց տուած էին, որ  
կը յայտնէ թէ՝ երկու եղբայրները որքան  
նախանձախնդիր էին իրենց Վարդապետին  
պատույն և փառքին (Ղուկ. Թ. 51-56)։  
Ապա ուրիշ առթիւ իրենց մօր Սոլոմէին  
միջնորդութեամբը կը խնդրէին Յիսուսէն  
որ իր աջ և ձախ կողմէրը բազմեցնէր զիւ-  
րենք իր փառքին մէջ և իրենք յանդուզն  
ուժգութեամբ և յօժարակամ սրտով կը  
յայտնէին, թէ պատրաստակամ էին խմելու  
բաժակը (Մարկ. Ժ. 35-45)։ Անոնք, ինչ-  
պէս նաև Պետրոս Առաքեալը, մեր Տիրոջ  
Յիսուսի մտերիմ, Խորհրդակից երեք սիրե-  
լացոյն Առաքեալներն էին և Անոր հետ միա-  
սին ներկայ գտնուեցան Յայրոսի աղջկան  
յարութեան, թարոր լերան վրայ կատար-  
ուած Պայծառակերպութեան և Գեթսիմա-  
նիի մէջ տեղի ունեցած տագնապին (Մարկ.  
Դ. 35-43. Մատթ. Ժէ. 1-3. Մարկ. Թ.  
1-12. Ղուկ. Թ. 28-36. Մարկ. ԺԴ. 32-  
34)։ Հին աւանդութեան մը համաձայն, Յա-  
կոբոս Զերեղեան Մէծն (Le Majeur) Յակո-  
բոս կոչուած է, զանազանուելու համար  
Փոքր Յակոբոսէն, մակիր մը սակայն որ  
Աւետարաններուն մէջ չէ յիշուած։

Յիսուսի Համբարձումէն և Հոգեգալուս-  
տէն վերջը, տասնով տարիներ անցած էին  
արդէն, քրիստոնէական եկեղեցին իր հա-  
լածանքի օրերուն մէջ կ'ապրէր։

Հերովդէս Արքիպապա Ա. Մէծն Հե-  
րովդէս Ա. թոռը, որ Հովմի կողմիա  
կայսեր կողմէն, իրեն թագաւոր բովանդակ

Պաղեստինի 42 թուականին երուսաղէմ եկաւ, Հրեաները զայն մեծ ընդունելութեամբ մհծարեցին քանի որ իրենց հետ կ'ուզէր հաշտ կերպով ապրիլ։ Հերովդէս Ազրիպասո, արդէն Հրեաներու համակրութիւնը չահած էր, կը պատուէր անոնց հոգեօր պաշտամունքները, յաճախ անոնց Տաճարը այցելութեան կ'երթար։ Հրեաներուն աւելի հաճելի ըլլալու համար, սկսաւ քրիստոնեաները չարչարել ու նեղել։ Յաշկորս Առաքեալը բանտարկեց և սրով սպաննել տուաւ զայն 44 թուականին։ «Եւ սպան զՅակորսո, զեզրայր Յազհաննու, սրով» (Դործ. ԺԲ. 2), Ազրիպասու տեսնելով որ, այս բանը հաճելի էր Հրեաներուն, Պետրոս Առաքեալն աւ ձերբակալելով բանտարկեց։

Քրիստոնեաները Յակորսոի արիւնամած գլուխը Յակորսո Տեառնեղբայրը Առաքեալն տունը բերին։ Տիրամայրը, որ զեռ կենդանի էր, սուրբին արիւնաթաթազ գլուխը իր ձեռքովը Յակորսո Տեառնեղբայր Առաքեալին տանը մէջ ամփոփեց։ Ճառըն տիրներուն համաձայն, կը պատմուի թէ, Տիրոջ հրեշտակը, առաքեալին գլուխը բերաւ Յակորսո Տեառնեղբայր Առաքեալին տունը, ու զայն Աստուածամօր Կոյսին առջե գրաւ, որ յետոյ Ս. Կոյսը իր ձեռքովը ամփոփեց այդ տանը մէջ։

Յակորսո Առաքեալ, Սիոնի Հայոց հայկապ և ազգապարծան վանքին պաշտպան և հովանաւոր սուրբերէն մին է։ Սըրբոց Յակորեանց Մայր Տաճարը, որ Յակորսո Զերեգեան և Յակորսո Տեառնեղբայր Առաքեալներուն անուններուն նուիրուած և կառուցուած է, իր հիւսիսային մասին մէջ գեղեցիկ մատուռ մը կը պարունակէ որ ծանօթ է Ս. Գլխապիր (Գլխու Գերեզման) անունով։ Հոս թաղուած է նախավկոյ և Բաժակարրու Առաքեալին պատուական գլուխը։ Հստ վաղեմի աւանդութեան, երուսաղէմի մէջ կառուցուած քրիստոնէական առաջին սրբավայրերէն մին եղած է այս մատուռը և Սըրբոց Յակորեանց Մայր Տաճարին հնագոյն մասերէն մին է։

Յակորսո և Յովհաննէս Առաքեալները, միր Տիրոջը մտերմութենէն օգտուելով, ուզգեցին որ Տէրը, իրենց իշխանութիւն տայ նստելու իր աջ և ձախ կողմերը իր Թագաւորութեանը մէջ։ Այս երկու առաքելոց

կեանքին մէջ, երեք կարևոր հանգրուաններ կը տեսնենք։ Առաջին, իրենց փառքի համար ելուսութեան բուժական քափակչուր փառքի համար է երրորդ, իրենց տգիտութեան չափակչուր փառքի համար է երրորդ, իրենց հաւատարմութիւնը և խստումը անվարան խմելու համար բաժակը որ դառն պիտի ըլլար իրենց համար գէպի մահ առաջնորդելով զիրենք։ Մարդիկ ընդհանրապէս չեն զիտեր թէ՝ ի՞նչ կ'ուզին։ Այս, չատ որոշ է, որ իրենք կ'ուզէին Յիսուս-Քրիստոսի հետ ըլլալ, իր փառքին և իր Թագաւորութեան մէջ, իրենց այս փափաքը մարդկային էր և եպերիլ ոչ մէկ բան կար իրենց արարքին մէջ, մեծ ըլլալ, մեծութեան ցանկալ, փառքին հասնիլ, այս բոլորը անմեղ փափաքներ են։ Երբեմն կը թուէր թէ Յիսուս Քրիստոս իրեն ուղղուած հարցումներուն ուղղակի պատասխան չի տար, օրինակի համար, երբ առաքեալները կը զիմին իրարու հետ՝ զիտնալու համար թէ ո՞վ է իրենց-մէ ամենէն մեծը, մեր Տէրը մանուկ մը ցոյց կուտայ ու կ'ըսէ անոնց։ «Ամէն ասեմ ձեզ, եթէ ոչ զարձիք և եղիջիք իրեն զմանկաթի, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից» (Մատթ. ԺԲ. 3-4)։ Մեր Տէրը փառք և իշխանութիւն պահանջող առաքեալներուն ըստ։ «Է՛ս զիտէք զինչինզրէք, կարէք ըմպել զբաժակն զոր ևս ըմպելոց եմ, կամ զմկրտութիւնն զոր ևս մկրտելոցն եմ։ Այս երկու առաքեալները անվարան ըսին «կարեմք» կրնանք ընել . . .

Մակայն մեր Տէրը ըստ իրենց։ Ով որ մեծ ըլլալ կ'ուզէ, պէտք է ծառայ ըլլայ, պատրաստակամ ըլլայ այլոց ծառայելու, ասոր մէջ կը կայանայ մարդոց մեծութիւնը և փառքը։

Բաժակարրու առաքեալներէն մին՝ ըստ իրենց խստումանը, ամենէն ասած ճաշակեց դառնութեան բաժակը, խակ միւս եղբայրը Յովհաննէս Առաքեալ, բաժակին դառնութեան թոյնը շրթունքներուն Տիրոջ փառքին ծառայեցուց իր ամբողջ կեանքը։

Յիսուսի Բաժակարրու Առաքեալները ըմպեցին դառնութեան բաժակը, Անկէ, առին իրենց խաչը և հետեւեցան Անոր և ունեցան իրենց բուն տեղը Աստուծոյ Թագաւորութեանը մէջ։ Երկու առաքեալներն աւ, քրիստոնէութեան մէջ փառաւոր և փառաւորեալ գէմքեր եղան։

ՊԱՐՊԵԼ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿՈՒՍԵԱՆ